

ՃԱՀՃԱՏԵՆԴԸ ԵՒ ԻՐ ԱԻԵՐՆԵՐԸ



Ահա հիւանդութիւն մը որ լուրջ պատուհաս մը եղած է մարդկութեան համար եւ որ այսօր ալ անխնայ աւերներ կը դործէ ինչպէս ուրիշ տեղ, նոյնպէս եւ չայատանի մէջ:

Ճաւատարիմ թերթին ուղղութեան, պիտի ջանանք ներկայացնել այս հիւանդութիւնը ժողովուրդի լայն խաւերուն համար հասկնալի լեզուով եւ մատնանշել գարմանները:

Այլ եւս հաստատուած է որ ճահճատենդի մանրէն ոչ հողին, ոչ ջուրին եւ ոչ ալ օդին մէջ կը գտնուի: Ճահճատենդը (Paludisme, մալարիա, դող, երոցք, սրթմա) մարդուն կը ներարկուի անօֆէլ (Anophèle յունարէն՝ անօգուտ) կոչուած մժեղին միջոցաւ, որ մարդկային արեան մէջ կը տեղաւորէ ճահճատենդի մակարոյծը, որ կը կոչուի Լավլըրանի չէմաթօօօէլ (Hematozeaire de Laveran):

Յաջորդաբար պիտի ծանօթանանք մժեղին, մակարոյծին եւ հիւանդութեան:

I. ՃԱՀՃԱՏԵՆԴԻ ՄԺԵՂԸ

Ճատ տեսակ մժեղներ կան, բայց ճահճատենդի տեսակէտով երկու տեսակ մժեղներ կը շահագրգռեն մեզ, մէկը՝ «անօֆէլ»ը, իսկ միւսը՝ հասարակ մժեղը: Անօֆէլի էզն է որ ճահճատենդի մակարոյծը կ'ապրեցնէ իր մէջ եւ զայն մարդուն կը փոխանցէ: Երեւոյթով երկուքը իրարու կը նմանին. սակայն կազմախօսական կարգ մը տարբերութիւններ ունին, որոնց անհրաժեշտ է ծանօթանալ, անօֆէլը հասարակ մժեղէն զանազանելու համար:

Ինչպէս ամէն միջատ՝ մժեղներու մարմինն ալ բաղկացած է երեք մասերէ. գլուխ, կուրծք եւ փոր: Դլիսի վրայ կան երկու խոշոր աչքեր եւ անոնց մէջտեղը՝ ճակատը: Ճակատին վրայ կը գտնուին մժեղի յարձակողական եւ պաշտպանողական գէնքերը: Երկու եղջիրիկներ (antennes), տեսակ մը փետրանման պեխեր, որոնք ծածկուած են բարակ մազերով, երկու շօշափուկներ (palpes) եւ անոնց մէջտեղ լինճիթը (trompe) որ իր մէջ կը պարունակէ սլաքածեւ խայթոց մը:

Սրու եւ էզ մժեղները, անօֆէլ թէ հասարակ, իրարմէ կը աւրբերին անով որ արու մժեղներու եղջերիկները թաւ մազերով ծածկուած են, իսկ էզ մժեղներունը նօսր աղուամազով մը միայն: Իսկ էզ անօֆէլը, հասարակ էզ մժեղէն զանազանելու համար պէտք

է նայիլ շօշափուկներուն, որոնք եղջերիկներէն շատ կարճ են հասարակ մժեղի մօտ, իսկ զբեթէ հաւասար՝ անօֆէլի մօտ (պատկեր 1.):

Մժեղներու մարմինը, երկու տեսակներու մէջ կարեւոր տարբերութիւն մը չներկացանէր, բացի թեւերէն. անօֆէլի թեւերը սեւ գծերով նախշուն են:

Ցատկանշական է նաեւ երկու տեսակ մժեղներու կեցուածքը: Հասարակ մժեղին էզը, պատի, մարմնի կամ առարկայի մը վրայ հորիզոնական ձեւով կը հանգչի, իսկ էզ անօֆէլը մակերեսին առաւել կամ նուազ սւղղաձիգ դիրք մը կ'առնէ (պատկեր 2.)

Մժեղի ներքին մասերէն հետաքրքրական է մարսողական գործարանը՝ որ բաղկացած է երեք մասերէ, բերանը՝ որ ունի վերին շրթունք մը և լեզու, ստամոքսը՝ որու հիւառածքին մէջ կը զարգանայ ճահճատենդի մակարոյցը, եւ աղիքները: Պէտք է յիշել նաեւ լորձունքի երկու գեղձերը որոնց իւրաքանչիւրը բաժնուած է երեք փլթակներու. Եզերքի փլթակները կ'արտադրեն թուքը, իսկ միջինը՝ թոյնը որ յառաջ կը բերէ խայթումէն յետոյ մեր զգացած մորթի գրգռումը:

Կը յիշենք միայն շնչառական եւ սեռային գործարանները ուրոնք մասնայատուկ ոչինչ ունին:

Իսկապէս հետաքրքրական է մժեղներու աճման կերպը:


Մժեղները, անօֆէլ թէ հասարակ, ձուկիներ կ'ածեն, իւրաքանչիւր անզամ 250—400, անշարժ և ճահճային ջուրերու մակերեսին: Անոնց մեծութիւնն է կէսէն —մէկ հազարորդամեթր: Հասարակ մժեղին ձուկիները, զլանիկի ձեւ ունին և զբեթէ բոլորը իրարու փակած են, իսկ անօֆէլիները՝ աւելի մեծ նախորդներէն, ձուածե են, սեւ նուրբ գիծերով զարդարուն եւ ցրուուած կը լողան ջուրին վրայ (պատկեր 3.):

Երբ արտաքին պայմանները նպաստաւոր են, այսինքն օդի տաքութիւնը 18 աստիճանէն վեր է, ձուկիները 2—3 օրուան մէջ կը հասունան, կը ճաթին եւ անոնցմէ դուքս կուզան մեծ արագութեամբ շարժող սեւ պզտիկ որդերը: Թրթուրներ (լարվե): Անոնք շատակեր են և միեւնոյն ատեն շատ դիմացկուն ամէն տեսակ զըրկանքներու հանդէպ: Հասարակ մժեղի թրթուրները կընան ապրիլ ամէն տեսակ աղտոտ եւ աղի ջրերու մէջ եւ բուսակեր են: Իսկ անօֆէլի թրթուրները կը նախընտրեն քիչ շատ մաքուր, նեխած նիւթեր չպարունակող անշարժ ջուրեր եւ մսակեր են, այսինքն կը սնանին ուրիշ միջատներու թրթուրներով եւ սատկած միջատներու մնացորդներով,


Զուրին մէջ ապրելով հանդերձ մժեղի թրթուրները յաճախ

ջրին երեսը կ'եւլեն շնչելու համարու Երկու տեսակ թրթուլքներու շնչելու կերպը յատկանշական է: Հասարակ մժեղի թրթուրը պոչին վրայ յաւելեալ մաս մը ունի որ շնչափողն է. կը շնչէ գլուխը վար և պոչը վեր, շնչափողը (siphon) ջուրէն դուրս: Իսկ անօֆէլի թըրթուրը պոչին վրայ երկու ծակ միայն ունի, և շնչելու համար ստիպուած է հորիզոնական զիրքով մօտենալ ջուրի մակերեսին (պատկեր 4.): Ահա թէ ինչու, ջուրին վրայ քարիւղ սրակելով կարելի է զանոնք զիրաւ անշնչացնել:


Երբ ջրի տաքութիւնը նպաստաւոր է, (12 աստիճանէն մեր), թրթուլքները հետզհետէ կ'ածին, չորս աշխամ իրենց արտա-



Կատ. 1



Կատ. 2



Կատ. 4

քին մաշկը — շապիկը կը փոխեն և 15 — 20 օրէն իարսնուկի (nymphae) կը փոխուին: Սա հարցական նշանի մը ձեւը ունի. կազմուած է նուրբ թափանցիկ պատանդէ մը որու մէջ կարելի է նշմարել զրեթէ կազմուած մժեղը:

Հարսնուկները մնունդի պէտք չունին: Թրթուլքներէն աւելի արագաշարժ են և ջուրի մակերեսին անբնական մէկ շարժումը կը բաւէ որ անոնք փախչին և պահուըտին ջուրին յատակը: Երբ

հարսնուկը բոլորովին հասուննայ (2—5 օր), ջուրի մակերեսին վրայ անշարժ կը մնայ մինչեւ որ պատեանը չորնայ, ճեղքուի և դուրս գայ կատարեալ մժեղը:

Մժեղներու բազմապատկումը աներեւակայելի արագութեամբ կը կատարուի: Զմրան խստութիւններէն ազատած միակ էզ անօֆէլ մը, ամբողջ ամառուան շրջանին, մինչեւ աշուն, կրնայ 30 միլիոնի համառ սերունդ մը ունենալ: Իսկ հասարակ մժեղը տասնապատիկ աւելի:

Բաւականանալով մժեղներու այս համառօտ մարմնակազմական նկարագրութիւնով, այժմ քանի մը տողով շեշտենք մասնաւորաբար անօֆէլի բնաւորութեան, սովորութիւններու և կենցաղի կարգ մը կարեւոր գծերը, որոնց ծանօթութիւնը անհրաժեշտ է մեր ինքնապաշտպանութեան համար:

Սնմիջապէս որ հարսնուկներէն դուրս գան, մժեղները ամէն կողմ կը ցրուին մնունդ փնտուելու համար: Արուները բուսական նիւթերով կը սնանին, իսկ էգերը՝ արիւնով, մանաւանդ յղութեան շրջանին: Բնակավայրերու շուրջ գրեթէ միշտ էզ անօֆէլին կը հանդիպինք:

Ցերեկը կը պահուին մուլթ ու հով չեղած տեղեր, ժայռերու ծերպերուն ու ախոռներու, գումերու, հաւացներու և սենեակներու մէջ: Պէտք է փնտուել զանսնք պահարաններու և մուլթ անկիւններու մէջ, ոստայնի ցանցերու, առաստալի եւ կտուրներու վրայ, անկողիններու և դարակներու տակ, նոյնիսկ կօշիկներու մէջ: Հոն կը մնան անշարժ մինչեւ արեւի մուտքը, ուրկէ ետք դուրս կուգան ու կը խայթեն մինչեւ արեւածագ: Գիւղի բնակիչները յատկապէս ենթակայ են մժեղի յարձակումին և հետեւաբար ճահճատենդի, եզիպտացորենի, խաղողի, ցորենի հունձքի, ծխախոտի և ճակնդեղի քաղոյթի ժամանակ, արեւմուտէն անմիջապէս յետոյ և գիշերը բացօդեայ քնացած պահուն: Նաեւ ցերեկը՝ երբ տաք օրերուն քնանան ծառերու տակ, մանաւանդ մուլթ ու խոնաւ տեղեր:

Մժեղները շատ վեր չեն կրնար բարձրանալ, հազիւ 20—25 մեթր, հետեւաբար լեռնային տեղեր չեն գտնուիր: Ցեն կրնար նաեւ 7—800 մեթրէն աւելի հեռանալ հորիզոնական ուղղութեամբ, եթէ երբէք հովը զանոնք չտեղափոխէ:

Ինչպէս ըստինք, միայն էզ անօֆէլը կը խայթէ, թէ մարդը և թէ կենդանիները, արիւն ծծելու եւ իր ձուերը պատրաստելու համար: Չուերը կ'ածէ ամէն տեղ, ուր որ չուզի ո և է կուտակում կայ, նոյնիսկ շատ չնշին քանակութեամբ, երբեմն ալ խոնաւ հողի վրայ: Ածելէն ետք էգերը ընդհանրապէս կը սատկին, ինչպէս արուները միաւորումէն յետոյ: Ողջ մնացողները ձմեռը կ անցնեն թմրած վիճակի մէջ: Առաջին տաքերուն կը վերակենդանանան ու կը վերսկսին իրենց աղիտարեր աշխատանքին: